

# ԲԱՐՁՐԱԿԱՆ

ՕՐԱԿԱՐ

ԲԱՐԵՎԵՐԵ, ՏԵՍԵՍԻԱՆԵ ԵՒ ԲԱՇԵՍԻՐԱԿԵՐԵ

ԳԻՏԵԼԵՍ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 4.

1843

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Պահանջարութիւն Խարճոց :

ՓՈՐՁԱՎ կը տեսնենք որ եթէ գաւաթի մը մէջ ինչուան բերանը ջուր լցունենք, ու ետքը անոր մէջ քարի կամ ուրիշ քանի կտոր ձգենք, մէջի ջուրը դուրս կը վազէ այնչափ՝ որ քափ որ մեծութիւն ունի մէջը ձգուած քանը. նմանապէս թէ որ ինչուան կէսը ջուր լցունենք և մէջը քարի կտոր մը նետենք, ջուրը վեր կը բարձրանայ քարին քանակութեամբ: Ուրիշ օրինակ մըն ալ. երկու կարծր քան մէկ տեղ մը չեն կրնար բռնել նոյն ժամանակի մէջ. և եթէ ուղենք որ երկուքն ալ մէկ միջոցի մէջ կենան, պէտք է որ մէկը վերցընենք, որ կարող ըլլանք մէկալը դնել. վասն զի երկու մարմին իրարու կընդդիմանան: Դարձեալ, թէ որ պարապ գաւաթ կամ շիշ, կամ մէկ կողմը քաց տակառ մը գլխիվար ջրին վրայ գարձընես, ջուրը մէջը լցեցուիր որչափ ալ բռնագատես. ասոր նշան, թէ որ նոյն ամանին յատակին մօտ թղթի կտոր մը կամ կրակ կամ կենդանի կեցընես, անանկ որ գլխիվար գարձուցած ատենդ չկընայ, կը տեսնես որ ոչ թուղթը թրջեր է, ոչ կրակը մա-

րեր է և ոչ կենդանին խղզուեր է: Ի՞նչ է պատճառը. պատճառն աս է որ ամանին մէջի օդը ջուրին կընդդիմանայ, անով ջուրը չկրնար մէջը մտնել: Ի՞չա աս ընդդիմացումը կըսուի Դիմահարութիւն: Ի՞չ սկզբան վրայ գտնուած է նաև Պատառզակ մեքենան, որուն ստորագրութիւնը կըդնենք հոս:

Մէկ քանի գիպուածական երեսոյթներով առջի բերանը կըկարծուի թէ ամէն մարմին աս յատկութիւը չունենան. զոր օրինակ, կտոր մը ծարիր՝ ըսուած մետաղը արծաթ թիթեղի վը հալեցընենքնէ, բոլորովին աներեսոյթ կըլլալ. նոյնակ աղէկ գինիի ոգիք հաւասարաչափ անոյշ ջրի հետ խառնենք նէ, խառնուրդին քանակը աւելի քիչ է քան թէ երկուքը զատ զատ առած. այսինքն երկուքը մէկէն որչափ տեղ որ պիտի բռնէին, խառնուելով՝ շատ աւելի պղտիկ միջոց կըրունեն: Դմանապէս պղինձն ու զինքը՝ քիչ տեղ կըբռնեն խառնուելով,

1 Բարձրական:

2 Զինդ ըսուածը ձերմակ մետաղ մըն է որ տաճ կերեն լինելու մատնի կըսուի:

քան թէ զատ զատ կեցած ըլլային : Ի՞սպաց աս գիտուածական երևոյթները առաջ կուգան՝ չէ թէ դիմահարութիւն չունենալին, հապա վասն զի շատ անգամ մարմինները իրարու հետ բաղադրուելով՝ քիմիական ձգողութիւննին կաւելնայ, և մասունքը աւելի իրարուկրմօտենանքան թէ զատ զատ կեցած ատեննին, և բնական կերպով ամբողջ քանակն ալ կըպատիկ նայ : Եւ ասոր ներհակ՝ շատ անգամ ալ կըպատահի որ երկու մարմին իրարու հետ խառնուելով՝ քանակութիւննին կաւելնայ . ինչպէս պղինձը արծաթին հետ բաղադրուելով, և այլն : Ի՞սպաց կրնայ ըլլալ երբեմն ալ որ երկու մարմին իրարու ծակտեաց մէջ մոտնելով, կերենայ թէ երկուքը մէկ միջոց բռներ են . նման անոր ինչպէս ջուրը աւազը մոխիրը՝ սպունդի ծակերուն մէջ կրմտնայ, ու քանակը գրեթէ չաւելնար : Ի՞ս է ահա դիմահարութիւն մարմնոց, որ կարծեմ թէ քիչ խօսքով հասկըցուեցաւ :

## Վ բասուզակ մէտենայ :

Վ բասուզակ գործին մեծ տակառի՝ ձեռվաման է՝ մէկդին բաց, ու մէկալ կողմէն գլխիվար կախուած ջրի վըրայ, ինչպէս որ կրտեսնես պատկերին մէջ : Տակէն կախուած ծանրոց ունի, որ ասով գործին ջրին մէջ դիւրաւ իջնայ, ու շիտակ կենայ . վրան ապակիէ լուսամուտ <sup>2</sup> ունի, մէջն ալ նստարաններ : Ի՞ս գործիքովս կրնայ մարդ ջրին տակը իջնալ առանց թըրթուելու . վաղ զի մէջը օդ ըլլալով, ջուր չկրնալ լեցուիլ : Ի՞ս բանիս առջի փորձը եղաւ 1538ին՝ Լարոլոս և կայսեր և տասը հազար հոգւոյ դիմաց . որ երկու յոյն՝ ձեռքերնին մէյմէկ ձրագ բռնած՝ ծովուն տակն իջնան, ու քիչ մը ատենէն ետեւ վեր ելան առանց թըրթուելու :

Դործիքը քանի մը գլխաւոր պակ-

սութիւններ ունենալուն, առջի բերան անգործ մնաց . մէկ պակսութիւն է որ մարդ աս գործիքով վար իջնալու ատենը՝ չնչառութեամբ մէջի օդը շուտով կապականի, որով հարկ կըլլար երբեմն երբեմն գործիքը վեր քաշել, ու մէջի օդը փոխել . ասովամէն անգամ վար իջեցընելն ու վեր հանելը շատ աշխատութիւն ու ժամանակ կուզեր . ուստի հալէյ անունով մէկը աս գժուարութեանց դէմը առնելու համար գիւտ մը գտաւ, որ մեծ տակառով մը օդ կիջեցընէ մէկալ գործիքին քովը . աս տակառը վերի դին կաշիէ խողովակ՝ մը ունի, վարի դին ալ ուրիշ ծակ մը . թէպէտ և աս ծակին բերանը բաց է, բայց մէջը ամենեին ջուր լեցուիր, որովհետեւ խողովակին ծայրը տակառին ծակէն շատ վար կախած է : Երբոր տակառը գործիքին կրմօտիկնայ՝ մէջի մարդիկներէն մէկը խողովակը կրբանէ ու ծայրը գործիքին տակէն ներս կառնէ, որով տակառին մէջը ջուր կըլեցուի, ու մէջի օդը մեծ գործիքին մէջ կերթայ : Ընչառութիւն պականած օդը մաքուր օդէն շատ թեթև ըլլալով, գործիքին մէջ վերերը կըկենայ . ու երբոր վրայի ծորակը՝ բացուինէ, մէջի գէշ օդը գուրս կելլայ . ասանկով օդը կըփոփոխի . ետքը երբոր նոր օդ պէտք ըլլայ, վարէն զանգակով նշան կուտան վերը կեցող պահապաններուն, անոնք ալ վարի տակառը վեր կըքաշեն, և ուրիշ տակառով մը նոր օդ կիջեցընեն վար :

Երկրորդ պակսութիւն աս կըսեպուէր, որ ջրասուզակ գործին որշափ աւելի ջրին խորը իջնայ, գրաի ջրին ծանրութենէն մէջի օդը այնչափ կըձնալուի, որ 32 ոտք վար իջնալուն՝ ջուրը գրեթէ ինչուան ամանին կէսը կըհասնի . 64 ոտք իջնալուն՝ ինչուան իրեքին երկուքը . 96 ոտք իջնալուն՝ ինչուան չորսին իրեքը ջրով կըլեցուի . ասով մէջի մարդկանց